

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ (*)

Պատոմութիւն առաջին սիրոյ :

Առաջին յուստիստրութեան :

Տողանցք՝ առանցեօթը առարիներու : Միտ-
քիս՝ ինչպէս բոլոր առանցեօթնոցները ու ե-
րազկոս : Առատաձեան՝ հնդիկ նապապի ժը-
նման ու հոգաբար՝ ինչպէս արծիւները Սո-
սունի :

Առաջին սէր :

Սիրահար՝ զեղեցիկին : Սիրահար՝ ոլացիկ
ձառիերու, մոնշող ջրվիժներու, ողջուու լճակ-
ներու, ըմբոսա բարձրութիւններու ու լեռն
կտրիճ հովերու :

Ու Ալիսը՝ զեղեցկութիւն : Սլացիկ ձառ,
մոնշող ջրվիժ, ողջուու լճակ, ըմբոսա բար-
ձրութիւն ու լեռն կտրիճ հով : Աւելին՝ եր-
կինք աշքեր ու հնչուն ծիծաղ կոհակներու յե-
զուէն :

Հանդիսում՝ մայրամուսի ժամանակ, երբ
ձառներու սոսուերները օրհասի իրենց սարսաւ-
ները կ'ապրին :

* *

Ու մինչ Հասարակաց Պարտէզին մէջ կեն-
դանիներու և բայսերու չուքերը կ'ողջագուր-
ուին, ևս երկշոտ քայլերով կը մօտենամ Ալիսի
ու ափ մը պիտուակ կ'երկարեմ : Կը չիկինի :
Կարձուկ մատոններուս անձարակութեանը հե-
տեւանքով գետին ինկած մէկ քանի պիտուակ-
ներ ձնձուկներու կտուցներուն դէմ ինքնա-
պաշտպանութեան իրենց զերազայն ձիգը կը
սպասեն : Ու յազթական ձնձուկները կը զի-
նովիան ու ծնծզայ կը զարնեն .

— Ճի՛ւ, ճի՛ւ, ճի՛ւ...

Ու ժպիս Ալիսի աշքերուն մէջ :

Կը խօսինք : Բասեր հաս ու կտոր, անի-
ժաման ու իրենց անիժամանութեամբ մեծաբար-
րոս և հրաշալի : Պիտուակի պաշտը կը հաս-
նի, օրն ալ նոյնպէս :

— Աւշ է, մեկնինք, կը ճըլլայ Ալիս :

Ու կը յաստվանանք զինով արահետներու

մէջն հազորդուած քայլերով : Երակներուն
մէջ չերժութիւն կայ անսովոր ուժգնութեամբ :
Ու անդիմազերելի է նուաձող զովութիւնը Արե-
սի չըթներուն :

Համբուլլ :

— Ո՞չ...

Առաջին հոմբուլլ :

**

Ճիշդ մէջանդն Անք առաներու չուրջպա-
րին : Ու Ալիսնց Երկյարկանի զորչ սուներ դա-
ժան ու թափանցող աշքերով մեղ կը զիսէ :
«զիսէ՛մ... զիսէ՛մ...» : Իսկ ես կը առնչամ
խօսիլ, զզացումներու պոոթկալ, առահամէ-
տիլ...» : Բայց ան իր սպասակ մատները կը
չեռացնէ չըթներուն հրդեհէն :

— Կը ահսնեն... ցը՛ :

Ու կը փախչի :

— Մի՛ փախչիր, Ալիս կը սիրեմ քեզի...
Կը սիրեմ, կը սիրեմ :

Երկար, ցից ու անբարեացակամ զառիվեր
մը կայ զէմս : Արու՛ հոգ : Մութ է, ու կածան-
ները զաւաձան են ջրալի խոր փասերու հետ
իրենց մտերմութեամբ : Արու՛ հոգ :

Կը սիրեմ, կը սիրեմ :

Ուշ եմ մնացեր : Մայրս իրար անցուցեր է
ամբողջ թազը : Բարեկամներ փնտուելու ելեր
են զիս : Հայրս, պրկուած զիմագձերով կը
հարցնէ թէ ո՞ւր էի այդ ժամուն, ու տարտամ
և խուսափող պատասխանէս կը զայրանայ ու
կապտակէ զիս :

Բայց որո՞ւ հոգ :

Կը սիրեմ, կը սիրեմ :

*

Յաջորդ օրը Ալիսը շահսայ :

Որոշած եմ, անմիջապէս որ զինքը առն-
եմ, ո՞ւր որ ալ ըրայ, ափերուս մէջ առնել
կը սպիտակ, սպիտակ մտները և ըսկե, ու-
րու՛ :

— Ալիս, կը սիրեմ քեզի :

Զեղսու արդակն : Ալիս միջոց չթողուց որ
խօսիմ :

— Պիտուակ չունի՞ս... պիտուակ առ ինձի :
Պիտուակ...

(*) Հատուած մը երատարակելի համա-
նուն վեպին :

Ու համբոյր:

Անցան օրեր ու շաբաթներ: Պիտուակաստանուը ինձմէ շահած դրամով իր պարագերը վճարեց ամբողջովին: Ու չըթներու անզգայ դարձան համբոյրներու ջերժութենէն:

— Ալի՛ս, ձգէ՛ պիտուակը, ձգէ՛ չըթներու, քեզի պէտք է ըսկմ որ կը սի...

Ան երբեք չկրցու համբերել որ առարտեմ:

— Պիտուակ ա՛ռ...

Համբոյր:

* *

Ամբողջ ամխաներ զինքը չտեսայ: Լու էր սյուզէս: Պիտուակը սովորած էր տիտրժակու և բժիշկներու օշարակները բանի մը չծառայեցին երկար տաևն:

Գրեթէ ժողոցած էի զինքը, երբ նամակ մը սուսցայ իրմէ: Անձունի ու անշորհ տառերազ Ալիս այդ նամակին մէջ կը յայտնէր թէ կը սիրէ զիս «խենթենալու աստիճան», թէ հիւանդացած է յօմ պատճառով, թէ բժիշկները լրջօրէն վատանդաւոր կը գտնեն իր վիճակը, թէ կը փափաքի զիս տեսնել վերջին անդամ մը զո՞նէ... Ա՛ն կեզծաւո՞րը:

Ալիսը զիս կը սիրէ՞... հը՞մմ: Եւ այս ա՞յն Ալիսը որ անդադար պիտուակ կ'ուտէր և անհատներում կը համբուրէր:

Այ կը սիրէր պիտուակը...

Ու չըթներու:

Ո.Խ. Ա.Լ.Ի.Բ.Ս.Ա.Ն.Ե.Ա.Խ.

Պոլիս